


Երեխաներու հետ
փրկիսօփայելու համար
գաղափարներ՝

#վախ





Խնդրեցէք
ամբողջացնել...

«էն կը վախնամ:»

...նախադասութիւնը:



Այս կամ նման այլ պատասխաններ կրնայ գալ:

Տոլթե

առաջին
ճշակե

ժուսար
Շլալե

բնու-
թեւե

Գրե

Իրա
Դաւա



Բարձրագույն

Պրոպագանդա

սֆ
ն

Ձեռք երազներ
դաստիարակ

Տղամարդ

Ձեռք
ն

Պրոպագանդա

Ձեռք



Հարցուցքը հետեւեալները
եւ նման այլ հարցումներ:



Տեղի ունեցած բանէ մը
կը վախճանաք, թէ՛ բանէ մը
որ կրնայ տեղի ունենալ:



Տեսանելիէն կը վախնանք,
թէ անտեսանելէն:

Մեր գիտցածէն կը
վախնանք, թէ չգիտցածէն:

Մեր վախերը բնածին են,

- թէ յետոյ կը սորվինք: Եթէ
- կը սորվինք, ուրկէ կը
սորվինք:

Վախը դրական բան մըն է,
թէ ժխտական:

Վախնալը մեզ
վտանգներէն կը
պահպանէ:





Անվախ ըլլալ կարելի է:
Բոլորովին անվախ ըլլալը
լա՛ւ կ'ըլլար:

Վախը պէ՛տք է, կամ
օգտակա՛ր է:






Մի՛ մոռնաք որ
երեխաներու հետ

փրկարարներու նպատակը

«ճիշդ պատասխան»ը

փնտռել չէ, այլ՝ վարժեցնել է

ճիշդ ձևով միտք բանեցնելու:



Նման աշխատանքներու
համար կրնաք այցելել
փրկիպարտէկին
կայքէջը: